

Ի Ա Պ Ր Ի Կ Մ Ը

Գ Ե Ղ Ա Ր ՈՒ Ե Ս Տ Ի Ա Շ Խ Ա Ր Շ Է Ն

Մխիթարական նոր լուր մ'ալ մեր այն հայրենակիցներուն՝ որոնք միշտ լուստես զգացումներով տոգորուած են այն ամէն բանի մասին՝ որ հայ է, և որոնց համար՝ ի մի բան՝ ամեն ինչ առանց փուշի վարդ մ'է երբ խօսքը մեր ազգին վրայ է:

Սոյն խորհրդածութեամբս ակնարկել կ'ուզեմ մի քանի հայ տաղանդներու վերերևումին՝ քարիզի գեղարուեստական գեղափայլ երկնից ներքև. և յիրաւի, առնք, տարւոյն Saloni մէջ, իրենց ինքնուրոյն արտադրութիւններովը, պատուաւոր դիրքեր բռնած են. այսպէս Զաքարեան ունի՝ Nature morte մը, Է. Շահին՝ gravure մը, Շապանեան՝ ծովանկար մը. Գրիգորեան՝ Լուրի մէկ մասը. Պէկեան, Տէր — Մարուբեան և Հրանտ-Պէնտէր՝ մէյմէկ կիսանդրիներ. Իսկ Լեոն Քիւրքեան՝ Intérieur bretonը:

«Բազմամէկ» ի ընթերցողներուն քաջածանօթ են արդէն Ա. Շապանեան, Է. Շահին և Զ. Զաքարեան. գալով Գրիգորեանի, Տէր-Մարուբեանի և Պէկեանի, ցաւ է ինձ որ իրենց մասին հարկ ելած ծանօթութիւնները չունիմ որպէս զի կարող ըլլամ իրենց նկատմամբ որ և է զնահատում մը հաղորդել:

Կը մնայ Պ. Լ. Քիւրքեանը որ չորս տարուան՝ համեմատաբար կարճ ժամանակամիջոցին մէջ՝ իւր համեստ աշխատութեամբը՝ նշանակելի անուն մը շահած է այսօր մայրաքաղաքիս գեղարուեստական շրջանակներուն մէջ, իրմով զբաղեցնելու չափ Tempsի, Figaroի պէս օրաթերթերը և Revue des Beaux-Artsի նման հանդէսները: Այս վերջին հանդէսին մէջ (29 նոյ. 1907) նիէվրի մէկ Յուցահանդէսին առթիւ, հոչակաւորն Daniel Stéro, յիշելով Պ. Քիւրքեանի գործերը, սապէս կը գրէ. «.... le charme particulier et très personnel qui

se dégage des compositions de Monsieur L. Kurkdjian »:

Մեր կարող նկարչին ընտրած ճիւղն է իրական կեանքը, մութ խաւերը, անոնց ներքին մթնոլորտը և ախտաւոր հոգեբանութիւնը: Այն երեք գործերը՝ որ հոս ի ցոյց դրուած են Académie Julianի մէջ՝ բաւական են յայտնելու մեր արուեստագէտին անժխտելի կարողութիւններն և genreը:

Մինչև ցարդ արտադրութիւններուն թիւը կը հասնի 35 կտորի զորս ի հանդէս բերաւ անցեալ տարւոյ վերջին օրերուն՝ (Տէն 31 Գեկտեմբեր 1907) La Françaiseի սալօններուն մէջ — 49 Rue Laiffite — և որուն միջոցին տեղի ունեցած բանախօսութեան մը պահունքն ընդ պրբթն անուանի քննադատ Մ. T. Lefebvre սապէս կը գնահատէ զպ. Քիւրքեանը:

«..... Այդ ցուցադրութիւնը կատարեալ վերլուծում մըն է պրբթն տեղերու և գեղջկական առտնին կեանքի պատկերներու որպէս և կենդանի և առոյգ պատկերացում մը ընդկներու, ըլլայ կենդանագրի վիճակի մէջ, ըլլայ իբր զանազան տեսարաններ զորս մեզի կը պարզեն քանի չափ նկարները՝ Պ. Քիւրքեանի այն 35 նկարներուն մէջէն որոնք ցուցադրուած են La Française թերթին սալօններուն մէջ: Շիտակը ըսելով, ատիկայ կարծես տանձնայատուկ պրբթն ցուցահանդէս մըն է, որուն գերակշռութիւնը և կարեւորութիւնը կը կայանայ նկարներուն համար հեղինակին ունեցած ներշնչումին մէջ: Ատիկ չենք տօգոհիր. լաւ է որ այդպէսով կ'ունենանք միևնոյն երկրի ամբողջութիւնը:

« Պ. Քիւրքեան հայ մըն է և կարծես թէ ներշնչումի նիւթեր խուզարկելու և որոնելու համար Պրբթնի ծայրագոյն մասը իրեն նախասիրած գետին ընտրելով՝ առաջնորդուած է վաղեմի կելտերու հետ նախապատմական տոհմակցութեան տեսակ մը առհաւութենէ: Գիտենք որ առաջին զաղթումները տեղի ունեցած են Ասիա-

յէն դէպ ի Արևմուտք, և ամանդարար գիտենք նաև որ կենդրոնական Ֆինիսթէրը կազմող երկրին մէջ, Փըլէպէնի և Գարէի մէջ տեղը, ասիական սերունդէ ծնող բնակիչներ կը գտնուին: Ուրեմն, հետաքրքրական պիտի ըլլար (և կարելի ալ վերջապէս) որ խորհրդաւոր ճակատագիր մը բերած ըլլայ զՊ. Քիւրքճեան իւր Հայաստանէն՝ Պըրթանի Ֆինիսթէրին մէջ ազգազրական հին տոհմակցութեան բնագրին մղումովը: Ինչ որ ալ ըլլայ, մենք մեզի կը խնդակցինք որ ինքը մեր երկրին այդ մասը իբր գետին որոշած է իւր գեղարուեստական ընտրութեան: Այդ մասին մէջն է որ մեր արուեստագէտը պտտոցեցած է իւր միտքը և զայն հաստատած կտաւին վրայ՝ հասուն կերպով ուսումնասիրելէ վերջը տեղերը և թափանցիլէ յետոյ տեղական կեանքին նկարագիրը, թէպէտ մի քիչ տխուր՝ որովհետև կը ցոլացնէ այն յարատև անձկութիւնը զոր կը ծնին հետեւանքները փոթորիկներուն որ կը փչեն եզերաց վրայ և սոչպ ալ կը բանդեն զայնս.....:

« Պ. Քիւրքճեան մասնաւորապէս ներկայացուցած է տեղացի աղջիկներ զորս պիկուտեճ կը յորջորջեն, թէպէտև *higouden* բառը նշանակէ իսկապէս կնոջական գլխանոց մը որ գոյութիւն չունի այդ նրկարներուն մէջ: Պ. Քիւրքճեանի աղջրկուկները կը կրեն բոլոր այդ երկրին տղայոցը յատուկ *catignon* կոչուած սովորական գլխանոցը: Մյն նշանաւոր պիկուտեճը տեսակ մը կէս-խոյր է որ շատ կը նմանի Ասորեստանցոց հին դասակարգերուն մէկին կողմանէ զործածուած գլխանոցներուն:

«Արուեստագէտը զանց ըրած է բոլոր այս առանձնայատկութիւնները և կիրակնօրեայ պճնազարդ տարագնները, ամենօրեայ իրականութիւնը ներկայացնելու համար: Էս ալ զայդ կը նախընտրեմ. ատիկայ աւելի կենդանի, աւելի այժմէական, աւելի ճշմարիտ և զերծ է պերճանքի քնոյթ ունեցող պըրթոն տեսարաններու նկարներուն ընդհանրապէս չափէն աւելի թատե-

րական հանգամանքէն: Պ. Քիւրքճեանին հետ մարդ կը զգայ այն կեանքը զոր իրականապէս ունինք մեր աչքին առջև, և այդ կեանքը նուազ նկարագեղ և նուազ ակնահանոյ չէ:

«Ահաւասիկ, կիրակի մը (Ստիերն (*Un Dimanche à Audierne*)), այդ փոքրիկ հանդարտիկ քաղցին մէջ ուր նաւահանգիստին հանդարտութեանն հակադրութիւնը, նաւահանգիստ մ'որ գրեթէ շրջանակած և լին մը կը կազմէ՝ զարմանալի է, մանաւանդ մտքի համար, ամայի եզերքովը, խորտուրտ ապառաժներովը և (Ստիերնի մեծածաւալ ծոցին վայրի կողերովն ու ասէղագոչ ծովովը: Եւ այդ հանդարտութիւնը, այնքան հակադրական, ներկայացուած է, առանց դիմումի, Պ. Քիւրքճեանի ձեռքովը, (Ստիերնի քարափին վրայ *Effet de Lumiere* մը: Ատոր հակառակ, եզերքին վայրենութիւնը կ'երեւայ իւր բրտութեանը մէջ, վրձինով կատարելապէս օրինակուած, *Les Rochers de Beuzec* մէջ: Հոն ինքզինքս կը տեսնեմ, ինչպէս որ ալ տեսայ երբ հոն կ'արշաւէի, մաքսաւորին դիտարանին քովի հիւղակին մօտիկը, սարահարթին էն բարձր մասին վրայ, ենթարկուած թաց և մամուռապատ զառիթափէն վար սանելու և ներքեւի ժայռերուն բազմատեսակ պատուածքներուն մէջ զանալիթելու վրտանգին.....:

« Պ. Քիւրքճեան մեզի կու տայ *Port-Croix* թարձրութիւններուն մէկ տեսարանը որ ճշմարտութեան տեսակէտէն մենակատարեալն է, կը հաստատեմ զայդ. — և ուրիշ մ'ալ *Poullant* (զոր ինքը *Poullhan* կը գրէ), *Douarnenez* շրջականներուն մէջ վայր մը ուր կը գտնուի ղդեակ մը որ ապաստանարան եղած է փախստական հինգ ժիրօնէններու:

«*Pont-Croix* մէկ ուրիշ պատկերը, գեղակերտ կտաւ մը՝ որ կը ներկայացնէ *Dejeuner breton* ուր ամեն բան ազարակի ներքնամասին պէս է. մեծ ծխնելոյզը, խոհանոցի անօթներու աթոռները,

վանդակաձև անկողինը, և տան մարդկը՝ ապուրին և թուխ հացի նկանակին շուրջը:

«Այսպէս, այն ամենը զոր Պ. Գիւրք-ճեանի վրձինը և կամ՝ մատիտանկարնե-րուն մէջ՝ (pastel) մատիտը գծած է՝ ոճ մ՝ ունի կատարեալ, լաւ գիտուած և ճշշ-մարտութեամբ յարդարուած: Ան ջմա-նկար մը չէ՝ սիրողի մը brillante և կամ à-peu-près րնող. ան՝ ընդհա-կառակն՝ լուրջ ուսումնասիրութեամբ օժ-տուած նկարիչ մէ՛, որ կարծես նկարով երկիր մը կը ցուցակազրէ ինչպէս որ կը ցուցակազրեն գրիչով: Իւր կտաւերովը մարդ կրնայ երկիր մը տեսնել. ասոր մէջ կը կայանայ անոնց մեծ արժէքը:

«Կ'ողջունենք այդ արուեստագէտը և կը շնորհաւորենք իւր արտադրութիւնները»:

Բուրիզ, 21 Յունիս 1908.

Յ. Ո.

ՄԱՄԻԿՈՆԵԱՆՑ ՆԱԽԱՆԱՅՐԵՆԻՔԸ

սա Գ. փառնակ

Անահիտի 1908 տարեշրջանի 1-4 թիւին մէջ խօսած էք Մամիկոնեանց ծագման վրայ. գա-նոնք թիւրքական արիւն է կ'ենթադրէք. յիշա-տակելով անոնց երկզխանի արծիւն իբրև դրօ-շակ գործածելը՝ կը գրէք.

«Երկզխանի արծիւի նշանը նոյնպէս եւրո-պական ազգերը ճանչցան և գործածեցին՝ առնե-լով Սելջուկեան թուրքերէ, որոնց նշանն էր. բայց ասոնց պատմութեան տեսարանը մտնելէն շատ յառաջ՝ Իիւզանդի թանկագին վկայութեան համեմատ՝ ան Մամիկոնեանց նշանն էր, զոր թրքաստանէ բերած էին իրենց հետ: Նոյն իսկ Մամիկոն անուանին արմատը Մամկոն՝ ... թրք-բանկան անուն մ'է, զի կիրաւոր պատմիչ կը նշանակէ ժի դարուն մէջ թաթարաց իսան կը Մամգուն անունով՝ որ նոյն է Մամկոնի հետ... Մամիկոնեանները ձենաց երկրէն եկուորներ են... թէ ընտանիքին մէջ խռովութիւն, գրգռութիւն ընկած, արիւն թափած ըլլալնուն համար՝ ա-պաստանած են Հայաստան... Իրօք այդպիսի խռովութիւնները թաթարաց թագաւորական ըն-տանիքներու մէջ կը պատահէին, ... մեր պատ-միչները ձենաց երկիր ըսելով չէին իմանար մե-զի ծանօթ այժմու Զինաստանը, այլ Խորենա-ցիի բառերով, ամենայն հիւսիսական ազգաց ա-

ռաջին «Սկիւթացոց» երկիրը: Եւ գիտենք թէ նախնիք Սկիւթացի անունը կու տային այն ցե-ղերուն որոնք յետոյ ծանօթ դարձան թուրք կամ թուրքալէն անունով: Մամուլէ պատմիչ ալ Սկիւ-թացիք ըսելով՝ Սելջուկեան թուրքերը կ'իմա-նայ: Թէ թիւրքերը կը պատկանէին հիններէն Սկիւթական կոչուած մեծ ցեղին, ուրիշ նոր փաստով մ'ալ կրնայ հաստատուիլ: Ծանօթ է թէ Պարսկաստանի թագաւորները.. յաճախ ա-տերազմ կ'ունենային... Սկիւթացոց դէմ... անոնց հրամանատարը կը կոչուէր ձնաբուխ... Արդ ձնաբուխ նոյն է Սեփիթուքի հետ, որ, Ստրաբոնի համեմատ, (Գլ. ԺԱ) Սկիւթացոց մէջ թագաւորներուն ստորագատ Իլիւսաներու կամ հրամանատարներու անունն էր»: (Անա-նիտ, էջ 27):

Որքան ալ անհաւանական ըլլայ Մամիկո-նեանց թիւրքական — թաթարական ծագումը՝ ինչպէս որ զուք կը ներկայացնէք, հետաքրքրա-կան է սակայն որ նոյն տեսութիւնը պաշտպա-նած է նաև Չեզ — ու թերևս Հայութեան մեծ մասին — անծանօթ գերմանացի գիտնական մը. Շուայգեր 1 էրիւրնֆէլը:

«Սա իւր «Հայաստան» ուղեգրութեան մէջ (տը-պուած Եէնա, 1878ին ու թարգմանուած «Փորձ» հանդէսին մէջ, 1880, թիւ 1, յաւելուած, էջ 33) կը գրէ Մամիկոնեանց մասին:

«Թէ նոքա ոչ իսկպպէս Զինացի, այլ անպատ-ճատ այս աւուր թուրքիստանի բնակիչներ լինե-լու էին, արդէն այն բանիցն է երևում՝ որ հայ ժամանակագիրը Մամիկոնեաններին լաւ յառ-կութիւններ է տալիս (!) և յիշում նոցա շեքմ յարաբերութիւնը Իրանի և Արաբիոյ բնակիչնե-րու հետ, յարաբերութիւն, որ սոցա և բուն Զի-նացոց մէջ երբէք տեղի չէ ունեցել:.....

Ուրիշ շատ աւելի մօտաւոր իրողութիւններ էլ վկայում են, որ նոքա երբէք չէին կարող բուն Զինացիք կամ առ հասարակ Մոնղոլական ցեղ լինել, որոնք շատ ուշ և բոլորովին ուրիշ հան-գամանքներու միջոցաւ Սեփիթուքի հետ յարաբե-րութեան սկսեցին: Մանաւանդ որ մի հայ (= վը-րացի) ժամանակագիր՝ Վալիթանգ — նոյնպէս միշտ Տուրանացոց վերայ է խօսում երբ մի բան է ասում Մամիկոնեանների մասին... Ար-դեօք սոքա՛ էլ տոհմով տուրանացի էին, այսինքն այն մեծ ազգախմբից, որոնք՝ Իրանացիներից զանապառնու համար այնպէս էին կոչում, և ո-րոնց այսօր Ուրալ — Աւստայեան ազգեր են ա-նուանում: Մենք փաստեր ունիք այս մասին բոլորովին կասկածելու: Հին ժամանակների նը-կարագրութիւններից բաւական համոզիչ կերպով երևում է որ Մամիկոնեանքը Պարսից և Հայոց ազգական՝ ուրեմն արիական ազգ էին. մենք չենք կարող այս բանի վերայ կասկածել մանա-ւանդ այն պատճառով, որովհետև թուրքիստանի ժողովուրդների մէջ դեռ այսօր էլ ամէն տեղ սփռուած գտնուել են արիական տարրեր»:

Յետոյ 1 էրիւրնֆէլու ծանօթութեան մէջ կը տեղեկացնէ՝ թէ «Արքայ պարսկերէն խօսող Տա-հիկները, այլ և Արևելեան թուրքիստանի ար-